

ԱՐՏԱՇԵՍ Բ.Ի ԴՐԱՄՆԵՐԸ

Վերջերս յայտնաբերուեցան Արտաշէսեան հարստութեան պատկամող արծաթեայ դրախմաներ, որոնց երեսին վրայ պատկերուած է Արտաշէսեան հարստութեան Արտաշէս արքային նոյն դիմանկարը: Շարք մը դրամագէտներ¹ եւ ստորագրեալմ² զանոնք վերադրեցին Արտաշէս Բ.ին՝ Տիգրան Մեծի թոռան: Դրամագէտ³ մը զանոնք վերագրեց Արտաշէս Գ.ին: Ոմանք ալ զանոնք որարկեցին «Ժամանակակից կեղծումներ»⁴: Անհրաժեշտ է քննարկել սոյն նորայայտ դրամները Արտաշէսեան հարստութեան վերջին յիսնամեակի տիրակալներու դրամներու ծիրին մէջ, ներկայացնել դրամագիտական տուեալները, ապա մեր քննարկումը, տեսակէտներն ու եզրակացութիւնը:

-
- 1 A. Ronde, H. Torossian, "Une drachme inédite (?) d'Artaxes II, roi d'Arménie (30-20 av. J.-C.), *Bulletin de la Société Française de Numismatique*, Հատոր 52 (Փետրուար 1997) թիւ 2, էջ 25-26: Լրառու Աղբիւրներ «Արտաշէս Բ. թագաւորի արծաթեայ դրամի յայտնաբերում» Ասպարէզ, Հատոր 87 (20 Հոկտեմբեր 1995), թիւ 10,115, էջ 5:
- 2 ՆԵՐՍՒՅՆԵԱՆ Ե. Թ., "A Silver Coin of Artaxias II (30-20 B.C.)," *Armenian Numismatic Studies* (Կոս Անձելը, 2000), էջ 133-137, տախոսակ 33, արտապուած Հայ Դրամագիտական Հանդէսէն, Ա. Շրջան, Հատոր XXIV, (Սեպտեմբեր 1998), թիւ 3, էջ 29-31, տախոսակ III:
- 3 ՍԱՐԵՑՆ Լ. Ա., «Արտաշէս Գ.ին վերագրուող նոր արծարէ դրամ», Պատմաբանակալնեան Հանդէս, (1998), թիւ 3 (149), էջ 155-162 (ռուսերէն ամփոփում):
- 4 ՎԱՐԴԱՆԵԱՆ Ռ. Ե., «Յօրինուած արծարէ դրամ աստուածային Արտաշէպէսէսի անուամբ», Պատմա-բանասիրական Հանդէս, (1999), թիւ 1 (150), էջ 321-326 (ռուսերէն ամփոփում): A. Mousheghian, G. Depeyrot, *Hellenistic and Roman Armenian Coinage (1st C. B.C.- 1st C. A.D.)* (Վաթֆերէն, Հունաստա, 1999), էջ 170 (Երկեղուեան, անդլերէն ու Հայերէն):



1



2



3



4



5



6



7



8




9



10



Տախտակ 1. Արտաշես Բ.Ի դրամները



Տախտակ 2. Արտաշես Բ.ի դրամները

ԱՐՏԱՇԵՒՐ Բ. (56-34 Ն.Ք.)

Արտաւագդ Բ. յաջորդեց իր հօրը՝ Տիգրան Մեծին։ Արտաւագդի ծննդեան թուականը անյայտ է, սակայն ստացած է հելենիստական կրթութիւն։ յունարէն լեզուով գրած է ճառեր, պատմութիւններ ու ողբերգութիւններ։ իր հօրը վերջին տարիներուն եղած է անոր գահակիցը ու միասին կառավարած է երկիրը։ Կարելի է ենթադրել, թէ Արտաւագդ չափահաս, փորձառու, լաւ պատրաստուած եւ իմաստուն գահաժառանգ մըն էր⁵։

Տիգրանի եւ Պոմպէոսի միջեւ խաղաղութեան դաշնագրի ստորագրման պատճառով, «Տիգրան թագաւորը ճանչցուած էր իբրեւ բարեկամ ու դաշնակից հռոմի»⁶։ Քաղաքական դրութեան պատճառով Հռոմ կը պատրաստուէր յարձակելու Պարթեւաստանի վրայ։ Արտաւագդ խորհուրդ տուաւ հռոմէացի հրամանատար Կրասոսին յառաջնաալ հայկական բարձրաւանդակի վրայով եւ խուսափիլ պարթեւական հեծելազօրքէն դաշտային տարածութեան վրայ։ Լեռնոտ երկրի մը մէջ հեծելագունդը աննպաստ գետնի վրայ պիտի գտնուէր։ Հռոմէացիք անտեսեցին այս թելազրութիւնը եւ արշաւեցին Սուրիոյ վրայով։ Ն.Ք. 53ին Քարհա քաղաքի մօտ, հռոմէական բանակը բնաջնջուեցաւ եւ Կրասոսն ալ սպաննուեցաւ։ Արտաւագդ խաղաղութեան դաշինք կնքեց պարթեւ Որոտ թագաւորին հետ եւ իր քոյրը տուաւ իբրեւ կին Որոտի որդի Բակուրին՝ պարթեւ գահաժառանգ իշխանին։ Խոկ Կրասոսի գլխաստուած գլուխը տարուեցաւ Արտաշատ, ուր տեղի կ'ունենար հարսանիքը։

Ն.Ք. 40-39ին, Արտաւագդի թագաւորութեան շրջանին, հայ-պարթեւական միացեալ բանակ մը կ'արշաւէ ու գրաւէ Փիւնիկիան ու Պաղեստինը⁷։ Պարթեւները աւարի կու տան Երուսա-

⁵ ՄԱՆԱԳԵԱՆ ՅԱԿՈԲ, Քննական տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, Հաստոր Ա. (Երեւան, 1945), էջ 245-283; Հայկական սովետական հանրագիտարան, Հաստոր 2 (Երեւան, 1976), էջ 144; Հայ ժողովրդի Պատմութիւն (Երեւան, 1971), Հաստոր 1, էջ 603-626.

⁶ ՄԱՆԱԳԵԱՆ ՅԱԿՈԲ, Տիգրան Բ. եւ Հռոմը, (Երեւան, 1977), էջ 585, տե՛ս Երկեր, Ա. Հաստոր (Երեւան, 1977);

⁷ Հայ ժողովրդի Պատմութիւն (Երեւան, 1971), Հաստոր Ա., էջ 612-614,

դէմն ու մօտակայ Մարիսա քաղաքը: Հստ Մովսէս Խորենացիի⁸, երբ Բարգափառնան հայ նախարար է հրեայ բնակչութեան զանգուած մը կը գերեվարուին ու կը բնակեցուին մասնաւորապէս հայոց Վան Տոսպի մէջ:

Ն.Ք. 37ին Մարկոս Անտոնիոս կը սկսի գրաւել Հռոմի կորսնցուցած հողերը: Անտոնիոս իր դեսպանը՝ Կանիտիոս հրամանատարը Հայաստան կը դրկէ բանակով մը, որ Արտաւազդը համոցէ իրեն միանալու համար: Արաւազդ չ'ընդդիմանար այլ կը խոստանայ օգնել, քանի որ Պարթեաստանի հետ Ատրպատականի հողերուն մասին անհամաձայնութիւններ ունէր: Անտոնիոս հետեւեցաւ Արտաւազդի խորհուրդին եւ Հայաստանի վրայով յարձակեցաւ Պարթեաստան: Հռոմէացիք պարտուեցան ու Անտոնիոս մեղաղըց Արտաւազդը: Անտոնիոս Արտաւազդը Աղեքսանդրիա, Եգիպտոս, Հրաւիրեց, բայց Արտաւազդ մերժեց իր հրաւէրը: Ն.Ք. 34ին Անտոնիոս կը կին հրաւիրեց Արտաւազդը, որ խօսին իր վեց տարեկան որդի՝ Աղեքսանդրի եւ Արտաւազդի դուստրի ամուսնութեան մասին: Ապա յանկարծակի ան ներխուժեց Հայաստան 34ին եւ գրաւեց Արտաշատը: Հարկադրուած՝ Արտաւազդ այցելեց Անտոնիոսին իր բանակատեղիին մէջ, ուր դաւադրութեամբ Արտաւազդ ձերբակալուեցաւ եւ կալանքի շոթաներով Եգիպտոս գերեվարուեցաւ իր թագուհիով եւ երկու կրտսեր որդիներով: Ետին մնացած էր իր անդրանիկ որդին՝ Արտաշէս: Արտաւազդ գլխատուեցաւ ու իր երկու որդիները՝ Տիգրան եւ Արտաւազդ գերի տարուեցան Հռոմ: Իր յաղթանակը յաւերժացնելու համար Անտոնիոս կտրեց արծաթեայ դենարիուսներ, որոնց վրայ իր գլխուն ետին՝ պատկերուած է հայկական խոյը:

Արտաւազդէն յետոյ իր երեք որդիները (Արտաշէս Բ., Տիգրան Գ. եւ Արտաւազդ Գ.) բազմեցան Արտաշէսեան հարստութեան գահին վրայ: Հայաստան հիմա անկարող վերագտնելու իր նախկին փառքը՝ կրուախնձոր մըն էր Հռոմի ու Պարթեաստանի միջեւ:

Արտաւազդ Բ. իշխեց չուրջ 22 տարի Արտաշէսեան հարստութեան գահին վրայ: Իրմէ ցարդ մեզի հասած են երեք հատ

⁸ ՄՈՎՄԵՍՆ ԽՈՐԵՆԱԾԻ, Պատմութիւն հայոց (Վենետիկ, Ս. Հազար, 1955), գիրք Գ, գլուխ լե, էջ 502.

արծաթեայ չորեքդրամեաններ ու տասնեակ մը դրախմաներ, ինչպէս նաեւ հարիւրէն պակաս պղնձեայ դրամներ⁹: Հոս պիտի ներկայացուի միայն չորեքդրամեանն ու դրախման, որոնք աղերս ունին խնդրոյ առարկայ Արտաշէս արքայի դրամներուն հետ, թէ պատկերատիպին եւ թէ մանաւանդ խորագրութեան ձեւին բաղդատութեան պատճառով:

1. Արծաթեայ չորեքդրամեան-քառաձի մարտակառք

Երես. Արտաւազդի անմօրուս կիսանդրին դէպի աջ, գլխուն՝ հայկական խոյրը, որ ունի հինգ սրածայր աստամներ: Խոյրին կեդրոնը զարդարուած է ութթեւանի աստղով՝ կողքերուն մէկական բուսեղէն զարդ: Ապարօշը հանգուցուած է գլխուն ետին եւ ծայրերը ազատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ներքեւ միացած են ականջակալն ու մարգարտաշար վկալը: Արքան ականջին կը կրէ օղ, վզին՝ երեք շարք մանեակ: Երիզակերպ հանգուցաւոր շրջափակ:

Կռնակ. Քառաձի մարտակառք մը կ'արշաւէ դէպի ձախ: Թագաղրուած արքան կամ դիցուհին սանձը բունած կը վարէ կառքը: Արձանագրութիւնը վերը՝ ΒΑΣΙΛΕΩΣ / ΒΑΣΙΛΕΩΝ, վարը դէպի աջ՝ ΑΡΤΑΥΑΣΔΕΩ / ΘΕΙΟΥ (Արքայից արքայ Արտաւազդ աստուածային): Զախ դաշտին մէջ ե՞ւ փակդիրը, որու տակ IZ (17) տառերը:

Արծաթ, 16.40 կրամ, տրամագիծ 28 մմ, կնդ 36-607

2. Արծաթեայ դրախմա-քառաձի մարտակառք

Երես. Թիւ 1ի նման, սակայն ութթեւանի աստղի կողքերուն կան մէկական արծիւներ, որոնք իրարու կը նային:

⁹ ՊՏՈՒԿԵԱՆ ԶԱՐԵՀ, Արտաշէսեան հարստութեան դրամները [Ա.Հ.Դ] (Վիեննա, 1983), էջ 25-28, և ցուցակագրութիւն, էջ 28-29, թիւ 129-135, տախտակ 6 նաեւ Արտաշէսեան հարստութեան դրամները (Վիեննա, 1969), տախտակ 4, թիւ 25: ՆԵՐՍԷՍԵԱՆ Ե. Թ., Armenian Coins and Their Values [ՀԴԱ] (Լոս Անգլիա, 1995), էջ 74-77, թիւ 123-132, տախտակ 10 (անգլերէնով):

Կոնակ. Թիւ 1ի նման, սակայն վերը արձանագրութիւնը՝ **ՎԱՏԻ-ԼԵΩΣ / ՎԱՏԻԼԵΩΝ.** վարը դէպի աջ՝ **ԱՐՏԱՅԱՀԴՈՅ** (Արքայից արքայ Արտաւազդի): Զախ դաշտին մէջ - ձիերէն վեր դաշտին մէջ հ տառը:

Արծաթ, 3.86 կրամ, տրամագիծ 20 մմ, առանցքային ուղղութիւն 12ժ, են ժող.

ԱՐՏԱՇԵՍ Բ. (34-20 Ն.Ք.)

Արտաւազդ. Բ.ի դաւաղրութեամբ ձերբակալուելէն ետք, հայ նախարարները թագաղըրեցին Արտաշէս Բ.ը: Սակայն Հայաստան չկրցաւ յաջող դիմադրութիւն մը կազմակերպել հռոմէացիներուն դէմ: Արտաշէս ապաստան գտաւ Պարթեւաստան: Արտաշէսի ու Հրահատ Դ.ի միջեւ դաշինք մը կնքուեցաւ: Արտաշէս հայ-պարթեւական բանակով մը յաղթական մտաւ Հայաստան ու հոն գտնուող բոլոր հռոմէացի քաղաքացիներն ու պահակազօրքը կոտորեց:

Արեւմտեան պատմաբաններ Արտաշէս Բ. արքայի գահակալութեան ժամանակագրական շրջանը նկատած են 30-20 Ն.Ք., Պարթեւաստանէն իր վերադարձն ետք: Սակայն հիմնուելով Արտաշէս արքայի հատանած դրամներուն վրայի թուագրութեան, կարելի է ենթադրել, թէ ինք նկատուած է աքսորեալ հայոց օրինական տիրակալը, հռչակուած Արտաշէսեան հարստութեան թագաւոր, իր հօր եղերական մահէն ետք, այսինքն 34 Ն.Ք. թուականին: Մարկոս Անտոնիոս իր որդին Հայաստանի թագաւոր համարեց, սակայն բնիկ հայ տարրը չի համակերպեցաւ այս ապօրինի արարքին: Հայ պատմաբաններէն Հրանդ Ք. Արմէն¹⁰ Արտաշէս Բ.ի գահակալութեան ժամանակաշրջանը կը սահմանէ 34-20 Ն.Ք.:

Այս ժամանակ Հայաստան աշխարհը շատ «Փռքը ածու» մը չէր: Հայաստան բաւական հզօր ու մեծ երկիր մըն էր: Երկու կողմի համար ալ, թէ Հռոմ եւ թէ Տիգրեն, անհրաժեշտ էր Հա-

¹⁰ Հրանդ Ք. Արմէն, Անկում Արտաշէսեան հարստութեան (Պէլութ, 1983), էջ 131:

յաստանը սիրաշահիլ կամ ալ իր քաղաքական ծիրին մէջ պահել, եթէ մէկը միւսին դէմ յաղթանակ պիտի ապահովէր:

Հռոմ, Օգոստոս կայսրի իշխանութեան ներքեւ, դիմեց դիւանագիտական միջոցի տապալելու համար հականումէական Արտաշէս Բ.ի գահակալութիւնը: Հռոմ կրցաւ Հայաստանի նախարարներուն մէջ ստեղծել Հռոմի համակիր կազմակերպութիւն մը: Հռոմէամէտ այս կազմակերպութիւնը կրցաւ յաջող մահափորձով սպաննել հայոց Արտաշէս Բ. արքան 20 Ն.Ք. թուականին:

Յարդ Արտաշէս Բ.ին վերապահութեամբ տրուած էր միայն պղնձեայ դրամ մը¹¹: Մինչեւ հիմա յայտնաբերուած այսպիսի պատկերատիպով դրամներուն վրայ արքային անունն ու խորագրութիւնը երբեք լրիւ չէր ընթերցուած: Լաւագոյններուն վրայ միայն նշմարելի է արքայ (BACIΛΕ...) բառին մեծամասնութիւնը: Հոս ցուցակագրուած են Արտաշէս արքային մինչեւ հիմա վերագրուած բոլոր ծանօթ արծաթեայ ու պղնձեայ դրամները:

3. Արծաթեայ դրախմա-Աթենաս

Երես. Արտաշէսի անմօրուս կիսանդրին դէպի աջ, գլխուն՝ հայկական խոյրը, որ ունի հինգ սրածայր ատամներ: Խոյրին կեղրոնը զարդարուած է ութթեւանի աստղով՝ կողքերուն մէկական բուսեղէն զարդ: Ապարօշ հանգուցուած է գլխուն ետին եւ ծայրերը ազատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ներքեւ միացած են ականջակալն ու մարգարտաշար վզկալը: Արքան ականջին կը կրէ ութթեւանի օղ: Զգեստի ծալքերը պարանոցին մօտ ամրացուած են ճարմանդով: Դափնեպսակ շրջափակ:

Կոնակ. Սաղաւարտակիր Աթենասը դէպի ձախ: Ան ունի վահան ու երկար նիզակ: Նիզակի վարի ծայրը սրածայր է, վերի ծայրը աղեղնածեւ է: Յունատառ շրջագրութիւնը ժամը 7էն սկսելով ΒΑΞΙΛΕΩΣ ΑΡΤΑΞΕΡΞΕΩ ΘΕΙΟΥ (Արքայ Արտաքսերքսէսի

¹¹ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 136, տախտակ 6: ՆԵՐՍԻՍԵԱՆ, ՀԴԱ, թիւ 133, տախտակ 10:

աստուածային¹²: Դաշտի աջին՝ յունարէն ԻՃ տառերը (14), Աթենասի ոտքերուն ներքեւ եղ փակագիրը:

Արծաթ, 2.60 կրամ, տրամագիծ 20.8 մմ, առանցքային ուղղութիւն 1ժ, ռոնդի ժող.¹³

4. Արծաթեայ դրախմա-Աթենաս

Երես. Թիւ 3ի նման

Կռնակ. Թիւ 3ի նման, սակայն նիզակը երկու կողմէն սրածայր է:

Արծաթ, 3.20 կրամ, տրամագիծ 23 մմ, առանցքային ուղղութիւն ??ժ, կնգ 46-693¹⁴

5. Արծաթեայ դրախմա-Աթենաս

Երես. Թիւ 3ի նման

Կռնակ. Թիւ 4ի նման:

Արծաթ, 3.59 կրամ, տրամագիծ 22 մմ, առանցքային ուղղութիւն 12ժ, կնգ 51-768¹⁵

6. Արծաթեայ դրախմա-Յաղթանակ

Երես. Թիւ 3ի նման

Կռնակ. Յաղթանակը կը յառաջանայ դէպի աջ: Ան ձախ ձեռքով կը բռնէ թագի նման պսակ մը, որու տակէն երկու ժապա-

¹² «Արտաշէս» անունը “Artaxerxes”-ի հայացած ձեւն է: Բաղդատէլ King James Version, Nehemiah 1:1, հայերէն թարգմանութեանց հետ՝ Աստուածաշունչ, Գիրք Նեխմեայ, Ա:1, ուր գրաբար եւ աշխարհաբար թարգմանութեանց մէջ նոյն ձեւը կը գործածուի: Աստուածաշունչի մէջի վկայակոչումը հաւանաբար եղած ըլլայ պարսից Արտաշէս Ա. արքային համար (465և425 Ն.թ.):

¹³ Տե՛ս վերը, ծանօթագրութիւն թիւ 1:

¹⁴ Classical Numismatic Group, Inc., Auction: Mail Bid Sale 46 [կնգ] (Յունիս 1998), էջ 76, թիւ 693:

¹⁵ Classical Numismatic Group, Inc., Auction: Mail Bid Sale 51 (Սեպտեմբեր 1999), էջ 87, թիւ 768:

Հէն կախուած են եւ արմաւենիի ճիւղ որ կ'երկարի ձախ ուսին վրայէն: Յունատառը շրջագրութիւնը ժամը 7էն սկսելով՝ ՎԱՅԻԼԵՈՍ ԱՐՏԱՅԵՐՔԵՈ ԹԵՒՅ: Դաշտի աջին՝ յունարէն ԱՃ տառերը (14), Յաղթանակի ոտքերուն ներքեւ՝ Ա փակագիրը:

Արծաթ, 4.06 կրամ, տրամագիծ 24 մմ, առանցքային ուղղութիւն 12Ժ, ՖՄ 56-F70¹⁶

7. Պղնձեայ դրամ-Յաղթանակ (Երկու քաղկոս)

Երես. Արտաշէսի կիսանդրին դէպի աջ, դիմուն՝ հայկական խոյրը, որ ունի հինգ սրածայր ատամներ:

Կոնակ. Յաղթանակը կանգնած է դէպի աջ: Ան ձախ ձեռքով կը բռնէ առարկայ մը որու տակէն երկու ժապաւէն կախուած են: Յաղթանակի ոտքերուն ներքեւ կարելի է նշմարել մէկ ուղղահայեաց եւ մէկ հորիզոնական գիծեր, որոնք կրնան ըլլալ արծաթեայ դրախմային վրայ նշմարուած փակագիրին մէկ մասը: Նշմարելի է յունատառ շրջագրութիւնը որ լրիւ ընթերցանելի չէ:

Պղինձ, 3.84 կրամ, տրամագիծ 18 մմ, առանցքային ուղղութիւն 12Ժ, ՀԴԱ 133, ԵՆ ժով.

8. Պղնձեայ դրամ-Յաղթանակ (Երկու քաղկոս)

Երես. Ժիւ 7ի նման:

Կոնակ. Ժիւ 7ի նման, սակայն Յաղթանակի ոտքերուն ներքեւ կարելի է նշմարել երկու ուղղահայեաց եւ մէկ հորիզոնական գիծեր (հայերէն ո տառին նման, որոնք կրնան ըլլալ արծաթեայ դրախմային վրայ նշմարուած փակագիրին մէկ մասը: Յունատառ շրջագրութենէն ընթերցանելի է ՎԱՅԻԼԵ... բառը:

Պղինձ, 2.77 կրամ, տրամագիծ 17 մմ, առանցքային ուղղութիւն 12Ժ, ԿՆԳ 46-694, ԵՆ ժով.

¹⁶ Freeman and Sear, Fixed Price List 6 (Ամա-, 2001), թիւ F70:

9. Պղնձեայ դրամ-Յաղթանակ (Երկու քաղկոս)

Երես. թիւ 7ի նման:

Կոնակ. թիւ 7ի նման, սակայն Յաղթանակը ձախ ձեռքով կը բռնէ թագի նման կիսաբոլորակ, որու տակէն երկու ժապաէն կախուած են: Յաղթանակի աջին նշմարելի է անընթերցանելի յունատառ արձանագրութիւն:

Պղինձ, 4.15 կրամ, ԱՀԴ 136, ԶՊ ժող.

10. Պղնձեայ դրամ-Յաղթանակ (Երկու քաղկոս)

Երես. թիւ 7ի նման:

Կոնակ. թիւ 7ի նման, սակայն Յաղթանակի ոտքերուն ներքեւ կարելի է նշմարել մէկ ուղղահայեաց գիծ, որ կրնայ ըլլալ արծաթեայ դրախմային վրայ նշմարուած փակագիրին մէկ մասը: Յաղթանակի աջին կայ անընթերցանելի յունատառ արձանագրութիւն:

Պղինձ, 4.35 կրամ, ԱՀԴ (1969) 25, ԶՊ ժող.

Վերջերս Մկրտիչ Զարդարեանը հրապարակեց հին Արտաշատի 1985ի պեղումներէն յայտնաբերուած երկու պղնձեայ դրամ-ներ ու զանոնք վերագրեց Արտաշէս Բ. արքային¹⁷: Ռուբէն Վարդանեան զանոնք մանրամասնութեամբ նկարագրեց ու թուագրեց¹⁸:

11. Պղնձեայ դրամ-ամաթեղջիւր (Երկու քաղկոս)

Երես. Արտաշէս արքայի գլուխը դէպի աջ, կարճ մօրուքով, թագը որու ատամներէն կ'երեւէին երեքը, զարդարուած է ութ-

¹⁷ ԶԱՐԴԱՐԵԱՆ ՄԿՐՏԻՉ, «Եզակի դրամներ Արտաշատի պեղումներից, Արտաշէս Բ.» Դրամազգանառութիւնը Հայաստանում, Հանրապետական գիտական նստաշրջան, 21 Նոյեմբերի. Զեկուցումների թեզիսներ (Երեւան, 1998), էջ 55-7:

¹⁸ ՎԱՐԴԱՆԵԱՆ ՌՈՒԲԷՆ, “A Dated Copper Coin of Artaxias II: Evidence of the use of the Pompeyan Era in Artaxata,” Հայ դրամագիտական Հանդէս, Ա. Մջան, Հատոր 27 (Դեկտեմբեր 2001), թիւ 4, էջ 89և94 (հայերէն ամփոփում):

ճառագայթաձեւ խոշոր աստղով, ունի միայն վզկալ մը, ապարօշը հանգուցուած է գլխու ետին եւ ծայրերը ներկայացուած են երկու գիծով: Կիտաւոր շրաջափակ:

Կոնակ. Ամաթեղինւր, որու գլուխը կը հակի դէպի աջ, կապուած ժապաէնով: Յունատառ արձանագրութիւնը աջին դէպի վար՝ ՎԱՏԻԼԵΩΣ, ձախին դէպի վար՝ ԱՊՏԱՅԵՐԵ[ΟΥ] աջ եզերքի դաշտին մէջ՝ ԸԼ, ձախ եզերքի դաշտին մէջ՝ Ք[ԱՄ] Խ[Բ]:

Պղինձ, 3.84 կրամ, 17.3 մմ, 12Ժ, ՀՊՊԹ գոյքամատեանի թիւ 19878/49

Այս նորայայտ դրամը ունի թուագրութեան եւ դրամի արժէնիչի արձանագրութիւն: Վարդանեան համոզիչ կերպով կ'առաջադրէ իր վարկածը, թէ թուագրութիւնը կը հիմնուի Պոմպէյան տոմարի վրայ, որու կիրարկումը կրնայ սկսած ըլլալ Ն.Ք. 66 թուականին, այսինքն Պոմպէոս Մեծի եւ Տիգրան Մեծի միջեւ հաշտութեան պայմանագրի կնքման տարեթիւը: Ուրեմն դրամի աջ դաշտին մէջի տառերը կը համապատասխանեն Ն.Ք. 31/30 (CL=ցL=36, 66-36=30), Արտաշէսի թագադրութեան չորրորդ տարին կամ իր Պարթեւաստանի աքսորէն վերաբարձէն յետոյ՝ իր իշխանութեան առաջին տարին: Իսկ ձախ դաշտին մէջի ԽԲ տառերը կը ներկայացնեն անուանական արժէքը՝ երկու (B) քաղկոս (X)¹⁹:

12. Պղնձեայ դրամ-խաղողի ողկոյզ (մէկ քաղկոս)

Երես. Արտաշէս արքայի գլուխը դէպի աջ, կարճ մօրուքով, թագինգ ատամներով, զարդարուած է ութ ճառագայթաձեւ խոշոր աստղով, ունի միայն վզկալ մը: Կիտաւոր շրաջափակ:

Կոնակ. Խաղողի ողկոյզ: Դրամին վրայ արձանագրութիւն չ'երեւիր: Եթէ եղած է այդ փոքր հատաձոյլի սահմաններէն դուրս մնացած ըլլալու է: Դրամը վերագրուած է Արտաշէս թ. արքային, հիմնուած՝ դիմանկարի պատկերագրական ու ոճային ընդհանրութիւններուն վրայ:

¹⁹ ՎԱՐԴԱՆԵԱՆ. Նշուած աշխատանք:

Պղինձ, 1.74 կրամ, 12.1 մմ, 12ժ, ՀՊՊԹ գոյքամատեանի թիւ 1987/54

ՏԻԳՐԱՆ Գ. (20-8 Ն.Փ.)

Տիբերիոս Հայաստան մտաւ իր լէգէոններով եւ թագաղըց Տիգրան Գ.Ը. Արտաշէսի եղբօր եւ Արտաւազդի միջակ որդիին, որ Հռոմ գերեվարուած էր: Յիշատակելու համար այս դրուագը, Օգոստոս կայսրը ուկեայ եւ արծաթեայ դրամ հատանեց որոնց վրայ արձանագրուած է “ARMENIA CAPTA” կամ “ARMENIA RECEPTA” խորագրութիւնները եւ հայկական խորհրդանշաններ (հայ զինուոր, հայկական խոյր եւ այլն)²⁰: Ինչպէս պատմաբան Յակոբ Մանանդեան կը գրէ, «Հռոմէական կայսրութիւնը հասաւ իր նպատակին առանց պատերազմի, եւ Հայաստանը, կորսցնելով իր անկախութիւնը՝ ընկաւ նրա ազդեցութեան շրջանակի մէջ եւ նաև աչեց նորից Հռոմի գերիշխանութիւնը»²¹:

Հռոմ գոհացած էր, թէ Հայաստանի գահին վրայ ունէր հռոմէականացած հայ թագաւոր մը, հակառակ որ այս վերջինը կը ցուցաբերէր բարեկամական միտումներ Պարթեւաստանի հետ:

Տիգրան Գ. իշխեց տասներկու տարի, շատ աւելի կարճ ժամանակաշրջան մը քան թէ Արտաւազդ Բ.: Զարմանալիօրէն իր դրամահատութիւնը աւելի ճոխ է քան թէ Հօրը՝ Արտաւազդինը²²: Իրմէ պիտի ներկայացուին քանի մը կտոր դրամ խոյրի եւ խորագրութեան բաղդատութեան համար:

13. Արծաթեայ դրախմա-արքան կանգնած

Երես. Տիգրանի դիմանկարը դէպի աջ, թեթեւ մօրուսաւոր, շատ բարձր խոյրով եւ ութթեւանի աստղով: Երիզակերպ հանգուցաւոր շրջափակի:

Կոնակ. Արքային կանգնած լրիւ հասակը ձախ դարձած է, ունի երեք ատամով խոյր մը, երկարած աջ ձեռքով կը բռնէ

²⁰ ՊՏՈՒԿԵԱՆ ԶԱՐԵՀ, Հայաստանի վերաբերեալ հոռմէական դրամներ եւ մեդալիոններ (ՀՎՀԴ), (Վիեննա, 1971), էջ 43-59:

²¹ ՄԱՆԱԳԵԱՆ, ԷՀԴ, թիւ 137-147,

²² ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 137-147, տախտակ 6-7: Ներսէսեան, ՀԴԱ, թիւ 134-154, տախտակ 10-12:

անորոշ առարկայ մը եւ ձախով՝ նիզակ մը: Յունատառ խորագրութիւնը աջին դէպի վար՝ ՎԱՍԻԼԵΩΣ / ՄԵԳԱԼΟΥ. ձախին դէպի վար՝ ՏԻΓՐԱՆՈՅ / ՓԻԼՈՊԱՏՈՐՕ / ԿԱ ՓԻԼԵԼԼԻՆՈԾ (Արքայ Մեծի Տիգրանի ծնողասէր եւ յունասէր):

Արծաթ, 3.83 կրամ, տրամագիծ 19 մմ, առանցքային ուղղութիւն 12ժ, ՀԴԱ-134, ԱՀԴ 137, ԱՆԸ (ANS, New York) ժող.

14. Պղնձեայ դրամ-Յաղթանակ (Երկու քաղկոս)

Երես. Տիգրանի դիմանկարը դէպի աջ, սակայն խոյրին վրայի աստղը վեցթեւանի է:

Կոնակ-Յաղթանակը կը քայէ դէպի ձախ, աջ ձեռքով բռնած թագ մը, իսկ ձախը վար երկարած: Քառակուսի շրջագրութիւն, վերը աջին դէպի վար՝ ՎԱՍԻԼԵΩΣ, վարը դէպի ձախ շրջուած՝ ՄԵԳԱԼՈՅ, աջին դէպի վեր՝ ՏԻΓՐԱՆՈՅ, վերը դէպի աջ՝ ԹԵՕՅ (Արքայ Մեծի Տիգրանի աստուածային):

Պղինձ, 3.95 կրամ, տրամագիծ 17 մմ, առանցքային ուղղութիւն 1ժ, ՀԴԱ-139, ԵՆ ժող.

15. Պղնձեայ դրամ-փիղ (Երկու քաղկոս)

Երես. Տիգրանի դիմանկարը դէպի աջ նախորդին նման, սակայն խոյրին վրայի խոչըր աստղը ութթեւանի է:

Կոնակ. փիղ մը դէպի ձախ, կնճիթը վար: Քառակուսի շրջագրութիւն, վերը դէպի աջ ՎԱՍԻԼԵΩΣ, աջին դէպի վար՝ ՄԵԳԱԼՈՅ, վարը դէպի ձախ շրջուած՝ ՏԻΓՐԱՆՈՅ, աջին դէպի վեր՝ ԹԵՕՅ:

Պղինձ, 4.25 կրամ, տրամագիծ 19 մմ, ՀԴԱ 145

16. Պղնձեայ դրամ-փիղ (Երկու քաղկոս)

Երես. Թիւ 15-ի նման:

Կոնակ. Թիւ 15-ի նման:

Պղինձ, 4.61 կրամ, տրամագիծ 20 մմ, ՀԴԱ 145

Տիգրան Գ.ի միայն չափազանց հազուագիւտ դրամներուն վրայ երկու կողմերը շատ լաւ պահպանուած են: Թիւ 15 եւ 16 դրամները իրարու շատ նման են: Սակայն առաջինին վրայ դիմանկարն ու խոյրը յստակ պահպանուած են, միւսը՝ կոնակին վրայ փիղի պատկերատիպն ու արձանագրութիւնը: Մեր նպատակին համար երկու դրամները գիրար կը համալրեն ու իրարու լրացուցիչ են:

17. Պղնձեայ դրամ-առիւծի գլուխ (մէկ քաղկու)

Երես. Տիգրանի դիմանկարը դէպի աջ, սակայն խոյրին վրայի աստղը վեցթեւանի է:

Կոնակ. Առիւծի գլուխ մը դէպի աջ, բաց բերանով: Քառակուսի շրջագրութիւն, վերը դէպի աջ՝ ԱՅԱԼԵΩΣ, դէպի աջ՝ ՏΙΓΡΑΝΟΥ, վարը՝ ՄԵΓԱԼΟΥ, ձախին՝ ΘΕΟΥ (Արքայ Տիգրանի Մեծի աստուածային):

Պղինձ, 1.95 կրամ, ՀԴԱ-154, նախապէս ԱՏ ժող.

ՏԻԳՐԱՆ Դ. (8-5 ն.թ.)

Տիգրան Դ., որդին Տիգրան Գ.ի, Արտաշէսեան հարստութեան գահը բարձրացաւ չնորհիւ Ազգային Կուսակցութեան: Այս արարքը կը խախտէր Հռոմի գերիշխանութիւնը Հայաստանի հողին վրայ: Քանի մը տարի յետոյ հայ աւագանին Տիգրան Դ.ը գահազուրկ ըրաւ²³:

Տիգրան Դ. կտրած է պղնձեայ դրամներու շարք մը²⁴: Ասոնց ետին պատկերուած են Արամազդ, Վահագն, Յաղթանակ, արծիւ դէպի ձախ կամ աջ, լախտ, Յաղթանակ թեւերը վեր բարձրացուցած, ծառ, լախտ եւ երկսայրի տապար, փիղ դէպի ձախ

²³ ՄԱՆԱԴԵԱՆ, էջ 296:

²⁴ ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 148-159, տախտակ 7: ՆԵՐՍԿՄԵՆՆ, ՀԴԱ, թիւ 155-173, տախտակ 12-13:

կամ աջ, փեղի գլուխ: Իր դրամներուն խորագրութիւնը ունի Արքայի Տիգրանի Մեծի ձեւը:

ԱՐՏԱՒՐԱՋԻ Գ. (5-2 Ն.Ք.)

Արտաւազդ Գ., Արտաւազդ Բ.ի կրտսեր որդին, որ Հռոմ գերեվարուած էր, գահ բարձրացաւ Հռոմի բանակին օգնութեամբ: Հայութիւնը ապստամբեցաւ եւ Հայաստանէն դուրս վտարեցին Արտաւազդ Գ.ը եւ հռոմէացիները: Պարտուած հռոմէական բանակը իր հետը տարաւ գահազուրկ Արտաւազդ Գ.ը, որ հիւանդացաւ եւ մեռաւ²⁵:

Արտաւազդ Գ.ի դրամները շատ հազուագիւտ են ու լաւ չեն պահպանուած: Իր դիմամներէն ծանօթ են երկու տեսակ պատկերատիպեր, մէկուն վրայ կայ արքայի կանգնած հասակը, միւսին վրայ՝ արծիւ մը թառած լերան կատարին²⁶: Իր խոյրին պատկերատիպը ամբողջովին կը տարբերի միւսներէն եւ իր դրամներուն խորագրութիւնը ունի Արքայի Մեծի Արտաւազդի ձեւը:

18. Պղնձեայ դրամ-արծիւ մը թառած լերան կատարին (երկու քաղկոս)

Երես. Արտաւազդի դիմանկարը դէպի աջ, գլխուն հինգ ատամնաշարով հայկական խոյրը, որ զարդարուած է խոշոր աստղով մը:

Կոնակ. Արծիւ մը դէպի աջ, թառած լերան կատարին: Խորագրութիւնը աջէն դէպի վար՝ ΒΑΣΙΛΕΩΣ / ΜΕΓΑΛΟΥ, ձախին դէպի վար՝ ΑΡΤΑ (Արքայի Մեծի Արտա....):

Պղինձ, 4.52 կրամ, 19 մմ, ՀԴԱ-241

ՏԻԳՐԱՆ Դ. ԵՒ ԵՐԱՏՈՅ (2 Ն.Ք. - Յ.Ք. 1)

Գահազուրկ Տիգրան Դ., որդին Տիգրան Գ.ի, գրաւեց Արտաշէսեան գահը պարթեւներու օգնութեամբ: Տիգրան Դ. եւ Ե-

²⁵ ՄԱՆԱԴԵԱՆ, էջ 296:

²⁶ ՆԵՐՍԷՍԵԱՆ, ՀԴԱ, թիւ 174-177, տախտակ 13:

րատոյ իր թագուհին, որ նաեւ իր խորթ քոյրն էր, իշխեցին միատեղ: Տարբեր մայրերէն ծնած եղբօր եւ քրոջ ամուսնութիւնը թոյլատրելի էր ըստ զրադաշտական կրօնի²⁷: Կարգադրուած էր, որ Տիգրան Դ. իր գահը ստանայ Օգոստոս կայսրէն: Սակայն չուտով Տիգրան Դ. կը սպաննուի «պատերազմի մէջ բարբարոսներու դէմ», (Կովկասեան լեռնականներու դէմ)²⁸:

Տիգրան Դ. եւ Երատոյի միացեալ իշխանութեան շրջանի դրամները չատ հազուագիւտ են: Երեսին վրայ դրոշմուած է Տիգրան Դ.ի եւ Երատոյի երկգլուխ (գուգորդուած) դիմանկարները²⁹: Իրենց դրամներէն ծանօթ են երկու տեսակ պատկերատիպեր, մէկուն վրայ Բախտը նստած է գահին վրայ, միւսը՝ ձիու մը յառաջամասը: Իրենց դրամներուն խորագրութիւնը ունի Արքայ Տիգրանի Մեծի ձեւը:

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ Դ. ԵՒ ՕԳՈՍՏՈՍ (2 Ն.Ք. – Յ.Ք. 1)

Տիգրան Դ.ի մահէն յետոյ Արտաշէսեան տոհմէն միայն մնացած էր Երատոյ թագուհին, որ հրաժարեցաւ գահէն: Կայոս Կեսարը Հայաստանի գահին վրայ նստեցուց Արտպատականի Արիոբարզան թագաւորը (Յ.Ք. 2): Հայ ազնուականութիւնը ապատամբեցաւ Արիոբարզանի դէմ: Կայոս Կեսարը ճգմեց ապշստամբութիւնը, սակայն վիրաւորուեցաւ եւ երկու տարի ետք Արիոբարզանն ալ մահացաւ պատահական մահով: Հայաստանի գահը ընծայուեցաւ Արտաւազդ Դ.ին (Յ.Ք. 4-6), որ միեւնոյն ատեն Արտպատականի ալ թագաւոր էր: Արտաւազդ Արիոբարզանի որդին էր: Հայ աւագանին դարձեալ ապստամբեցաւ ու սպաննեց այս օտար գահակալը³⁰:

Արտաւազդի եւ Օգոստոսի դրամներն ալ հազուագիւտ են ու լաւ չեն պահպանուած: Դրամին մէկ կողմը կայ Արտաւազդի

²⁷ ՄԱՆԱԴԵԱՆ, էջ 295-298:

²⁸ ՄԱՆԱԴԵԱՆ, էջ 297:

²⁹ ՊՏՈՒԿԵԱՆ. ԱՀԴ, թիւ 161-162, տախտակ 8: ՆԵՐՍԿՄԵԱՆ, ՀԴԱ, թիւ 178-

³⁰ 179, տախտակ 13:

ՄԱՆԱԴԵԱՆ, էջ 299:

նկարը, միւս կողմը՝ օգոստոսինը³¹: Իրենց դրամներուն խորագրութիւնը ունի Արքայի Մեծի Արտաւազդի/աստուածային կայսերական բարերարի ձեւը:

ՏԻԳՐԱՆ Ե. (Յ.Ք. 6)

Օգոստոս Հայաստան դրկեց Տիգրան Ե.ը, որ կը համարուէր հայոց արքայական տոհմի շառաւիդ: Տիգրան Ե.ը որդին էր Հրէաստանի Հերովդէս Մեծի Աղեքսանդր որդիին ու իր կնոջ Գլափիւրայի, որու մայրը, Կապադովկիոյ Արքեղայոս թագաւորի առաջին կինը, դուստրն է եղած Արտաշէսեան տոհմէն հայ թագաւորի մը: Կարճատեւ թագաւորութենէ յետոյ, այս եւս կը մերժուի հայ ազնուականութեան կողմէ: Երատոյ թագուհին դարձեալ կը դրուի Հայաստանի գահին վրայ: Սակայն Երատոյի գահակալութիւնն ալ կարճատեւ կ'ըլլայ: Քանի մը տարի Հայաստան մը մնայ առանց տիրակալի³²:

Տիգրան Ե.ի եւ Երատոյի դրամներն ալ հազուագիւտ են ու լաւ չեն պահպանուած: Դրամներէն մէկ տեսակին վրայ պատկերուած են երեսին՝ Տիգրան, կռնակին՝ Երատոյ: Տիգրանի այլ տեսակ դրամին վրայ պատկերուած են երեսին՝ Տիգրան, կռնակին՝ Օգոստոս³³: Իրենց դրամներուն խորագրութիւնները ունին Արքայից արքայ Տիգրան /Երատոյ քոյր Տիգրան արքայի եւ Արքայի Մեծի նոր Տիգրանի/Կայսեր աստուածային, աստուծոյ որդի Օգոստոս ձեւերը:

Ուշադրութեան արժանի պէտք է ըլլայ, որ Արտաշէսեան Հարստութեան վերջին թագաւորները չէին կրեր հայկական խոյրմը, այլ պատկաղիր էին հռոմէական ձեւով: Իրենց դրամներն ալ հռոմէականացած դենարիուսներ են:

³¹ ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 163-164, տախտակ 8: ՆԵՐՍԿՍԵԱՆ, ՀԴԱ, թիւ 180-181, տախտակ 13:

³² ՄԱՆԱԳԵԱՆ, էջ 299:

³³ ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 165-167, տախտակ 8: ՆԵՐՍԿՍԵԱՆ, ՀԴԱ, թիւ 182-184, տախտակ 13:

ՎՈՒՈՆ (Յ.Ք. 8-16)

Տիգրան Ե.ՀՆ ու Երատոյէն յետոյ Արտաշէսեան տոհմը գահաժառանդ մը չունէր Հայաստանի գահին համար: Օգոստոս կայսրը Հռոմէն Տիզբոն ղրկեց Հրահատ Դ.Ի Վոնոն որդին, որպէս թագաւոր Պարթեւաստանի թափուր գահին (Յ.Ք. 8-11): Պարթեւ աւագանիին անդամները անհանդուրժելի նկատեցին հռոմէականացած մէկու մը: Գահազուրկ Վոնոնը հազիւ կարողացաւ փախչիլ Հայաստան, ուր ան ստացաւ Արտաշէսեան թագը (Յ.Ք. 11-16): Նախ պարթեւներու համար անհանդուրժելի էր Վոնոնի ներկայութիւնը Հայաստանի գահին վրայ: Վոնոն հայութենէ ալ չէր ընդունուած: Տիբերիոս այնպէս կը կարգադրէ, որ Վոնոնը Ասորիք հրաւիրուի ու ապա ձերբակալուի:

Վոնոնի չորեքդրամեաններն ու դրախմանները հատանուած են Պարթեւաստանի մէջ, ըստ պարթեւական աւանդութեան: Հայկենցաղավարութեան հետ աղերս չունին:

Ա.ԲՏԱ.ՇԷՍ Գ. (Յ.Ք. 18-34)

Գերմանիկոս ղրկուած էր հայերուն խաղաղեցնելու համար: Հայաստանի խնդիրը Հռոմի համար չափազանց կնճռոտ հարց մըն էր: Գերմանիկոս անձամք Արտաշատ գնաց եւ հայերու աջակցութեամբ հայոց թագաւոր պսակեց Զենոնը: Այս վերջինը Պոնտոսի Պոլեմոն թագաւորի որդին էր որ մեծցած էր հայկական միջավայրի մէջ եւ ընտելացած հայերու սովորութիւններուն: Թագադրութեան արարողութեան ժամանակ հայերը իրեն տուին Արտաշէս անունը: Արտաշէս Գ. թագաւորին յետոյ երեք օտար թագաւորներ իշխեցին Արտաշէսեան հարատութեան գահին վրայ: Սակայն ասոնց անունով մեզի դրամ չէ հասած:

Միայն Արտաշէս Գ.ի անունով մեզի չէ հասած ոչ հայկական դրախմաններ եւ ոչ ալ հռոմէականացած դենարիուններ: Գոյութիւն ունին Գերմանիկոս կայսեր երկրրախման ու դրախման³⁴,

³⁴ ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, թիւ 168, տախտակ 8: ՆԵՐՍԵՍԵԱՆ, ՀԴԱ, թիւ 185-186, տախտակ 13:

որոնց վրայ պատկերուած են Գերմանիկոսի կողմէ Արտաշէսի թագադրութիւնը³⁵:

19. Արծաթեայ երկրախմա (Հռոմէականացած դենարիուս)-Արտաշէսի թագադրութիւնը

Երես. Գերմանիկոսի կիսանդրին դէպի աջ: Շրջանակաձեւ խորագրութիւնը աջին դէպի վեր՝ GERMANIKVS CAESAR, ձախին դէպի վար՝ TI. AVG. F. CAS. II. (Գերմանիկոս կեսար, որդի Տիբերիոս Աւգոստոսի, կոնսուլ, երկրորդ անգամ): Կիտաւոր շրջանակ:

Կոնակ. Զախին՝ Արտաշէս կանգնած է հանդիպահայեաց, զրահաւոր, աջ ձեռքով կը բռնէ խոյրը, իսկ ձախ ձեռքը վար կախուած է: Աջին՝ Գերմանիկոս կանգնած է հանդիպահայեաց, զրահաւոր, գլուխը ձախ դարձուցած, ձախ ձեռքով կը բռնէ նիզակ մը, իսկ աջ ձեռքով՝ խոյրը: Խորագրութիւնը ձախին դէպի վար՝ ARTAXIAS, աջին դէպի վար՝ GERMANIKVS: Կիտաւոր շրջափակ:

Արծաթ, 7.50 կրամ, տրամագիծ 23 մմ, ՀՎՀԴ-3

20. Արծաթեայ դրախմա (Հռոմէականացած դենարիուս)-Արտաշէսի թագադրութիւնը

Երես. Նախորդին նման:

Կոնակ. Նախորդին նման:

Արծաթ, 3.14 կրամ, տրամագիծ 20 մմ, ՀՎՀԴ-4

ՔՆՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Դիտողութիւններ դրամներու առաջին կողմերուն վրայ

1. Նորայայտ դրախմաներուն խոյրին ատամները աւելի բարձր են քան թէ Արտավազդ Բ.ի դրախմայինը (թիւ 2), բայց աւելի ցած են քան թէ Տիգրան Գ.ի դրախմայինը (թիւ 11): Եթէ մէկը բաղդատէ Արտաշէս Բ.ին տրուած պղնձեայ դրամին վրայի խոյրին ատամները (թիւ 8) նորայայտ արծաթներուն հետ, պիտի նշմարէ, թէ գրեթէ նոյնն են:

³⁵ ՊՏՈՒԿԵԱՆ, ՀՎՀԴ, էջ 191-194, թիւ 602 և 603, տախտակ 25.

2. Խոյրը զարդարուած է ուժիւանի աստղով մը տրապիզաձեւ քառանկիւնի մը մէջ սա շատ նման է Արտաւազդ Բ.ի եւ Տիգրան Գ.ի խոյրերու զարդարուեստներուն:
3. Ծաղկեպսակ լրջափակը նման է Տիգրան Մեծի (95-56 Ն.Ք.) ասուազ ունեցող (ԱՀԴ 49, ՀԴԱ 39) կամ ալ Անտիոք կտրուած չորեքդրամեաններուն (ԱՀԴ 16-42, ՀԴԱ 30-37):
4. Օղերը եղակի են եւ կը տարբերին Արտաւազդ Բ.ի օղերէն (թիւ 1). կը նմանին վեցթեւանի աստղի մը:
5. Մանեակ չունի: Արտաւազդ Բ. ունի երեք մանեակներ (թիւ 1 եւ 2):

Դիտողութիւններ դրամներու երկրորդ կողմերուն վրայ

1. Արտաշէսի առաջին երեք դրախմաներուն կոնակի պատկերատիպը (թիւ 3-5) բացառիկ նորութիւն մըն է: Նման պատկեր չէ տեսնուած Տիգրան Ա.ի (123-96 Ն.Ք.), Տիգրան Բ.ի եւ Արտաւազդ Բ.ի դրամներուն վրայ: Սակայն չորրորդ դրախմայինը (թիւ 6) Յաղթանակի պատկերատիպ մըն է: Պղինձներու լաւ պահպանուած չըլլալուն պատճառով տակաւին լրիւ ընթերցանութիւն չէ կատարուած: Նմանապէս՝ պղինձնեայ դրամներուն վրայի փակագիրը չէ վերակազմուած բազմաթիւ օրինակներ ուսումնասիրելով: Յայտնաբերուած օրինակներու սակաւութիւնն ու վատ պահպանուածութիւնը այսպիսի աշխատանք մը չի դիւրացներ: Ստորագրեալին տեսակէտն է, թէ պղինձներուն ետեւի Յաղթանակի պատկերատիպը եւ Արտաշէսի չորրորդ դրախմայինը նոյն պատկերատիպեր են: Կրնայ ըլլալ որ արմաւենիի ճիւղը պղինձներուն վրայ չէ քանդակուած կամ ալ հատաձոյլէն դուրս մնացած է:
2. Արտաշէս Բ.ի Յաղթանակի պատկերով պղինձներու ու արծաթներու պարագային խորագրութիւնները լրջանակաձեւ են: Շրջագրութեան ԹΕΙΟΥ տիտղոսը արձանագրուած է Արտաւազդ Բ.ի (թիւ 1) եւ Տիգրան Գ.ի (թիւ 12-14) դրամներուն վրայ, թէեւ այս վերջինը արձանագրուած է ԹΕΟΥ: Արտաշէսեան հարստութեան աղքաներէն ուրիշ ոեւէ մին չէ գործածած այս [աստուածային] տիտղոսը:

3. Դաշտին մէջի յունարէն իդ տառերը կընան նշանակել 14: Իր հօրը³⁶ նման ինք ալ ունի բարդ սակայն տարբեր փակագիր մը՝ եթ կազմուած է ART տառերէն, Artaxata:

**Տախտակ 1. Արտաշէս Բ. թագաւորի արծաթեայ դրախմաներուն
տուեալները**

Դրամ	Սալի կաղա- պար	Դրոշմի կաղա- պար	Կշիռ (կրամ)	Տրմգծ. (մմ)	Առանցք- ուղղ. (ժամ)
Թիւ 3	Ա1	Դ1	2.60	20.8	1
Թիւ 4	Ա2	Դ2	3.20	23	1
Թիւ 3	Ա1	Դ3	3.59	22	1
Թիւ.3	Ա1	Դ4	4.06	24	1

4. Թաղդատելով վերը դասաւորուած չորս դրախմաները իրարու կաղապարներու հետ՝ կ'ունենանք Տախտակ 1ի տուեալները:
Չորրորդ դրախման (թիւ 6) կը պատկանի առաջին երեքէն տարբեր խումբի մը: Թէեւ երեսին վրայ կերտուած է նոյն դիմանկարը, սակայն կունակին վրայ ունի ամբողջովին տարբեր պատկերատիպ մը: Հիմնականին մէջ սոյն պատկերատիպը՝ Յաղթանակը առանց արմաւենի ճիւղին շատ կը նմանի պղնձեայ դրամին վրայ դրոշմուածներուն:

Եղրակացութիւն

1. Արտաշէսեան հարստութեան երկուհարիւրամեայ ժամանակաշրջանին իշխած են երեք արքաներ Արտաշէս անունով եւ չորս արքաներ Արտաւազդ անունով: Խնդրոյ առարկայ Արտաշէսի դրախմաներուն կերտուածքին ոճը զիրենք կը զետեղէ Արտաւազդ Բ.ի եւ Տիգրան Գ. ժամանակաշրջանին:
2. Արտաշէս Ա.էն (190-160 Ն.Ք.) մեզի դրամ չէ հասած: Ժամանակին իրեն տրուած պղնձեայ դրամ մը (ԱՀԴ 2) փոխանցուած է Արտաւազդ Գ.ին (ՀԴԱ 177):

³⁶ Արտաւազդ Բ.ի փակագիրի համար տե՛ս դրամ՝ 1ի եւ 2ի կունակներուն նկարագրութիւնը:

3. Արտաւազդ Ա.էն (160-123 Ն.Ք.) մեզի դրամ չէ հասած:
4. Արտաւազդ Բ.ի (56-34 Ն.Ք.) դրամին ոճը, կերտուածքը, պատկերատիպը, լրիւ խորագրութիւնը տարբեր են: Անկասկած այս նորայայտ դրախմաները Արտաւազդ Բ.ին չեն պատկանիր:
5. Արտաւազդ Գ.էն (5-2 Ն.Ք.) մեզի հասած է միայն երկու տեսակ պատկերատիպով պղնձեայ դրամներ: Ասոնց ոճը, կերտուածքը, պատկերատիպը, խորագրութիւնը տարբեր են: Անկասկած այս դրախմաները Արտաւազդ Գ.ին չեն պատկանիր:
6. Արտաւազդ Դ.էն (Յ. 4-6) մեզի հասած է հռոմէականացած դենարիուս մը եւ պղնձեայ դրամ մը: Ասոնց ոճը, կերտուածքը, պատկերատիպը, խորագրութիւնը տարբեր են: Անկասկած այս դրախմաները Արտաւազդ Դ.ին չեն պատկանիր:
7. Արտաշէս Գ. (Յ.Ք. 18-34) թագադրուեցաւ Գերմանիկոսի կողմէ: Պարթեւաստան չըռղոքեց ու լոելեայն վաւերացուց զինք: Եթէ Արտաշէս Գ. Հռոմի հաւանութիւնը ունենար դրամ կտրելու համար, իրմէ պիտի ունենայինք աւելի շատ դրամներ քան թէ Արտաշէսեան հարստութեան բոլոր արքաները, որոնք իշխեցին Տիգրան Դ.էն (8-5 Ն.Ք.) վերջ: Տասնըեօթը տարուան գահակալութիւն մը բաւական երկար ժամանակաշրջան մըն է թագաւորի մը համար: Արտաշէս Գ.էն չենք ստացած ոչ հռոմէականացած դենարիուս եւ ոչ ալ դրախմա: Ասոնց բացակայութեան համար կայ միայն մէկ պատճառ՝ Հռոմ չնորհեց իրեն այդ հեղինակութիւնը: Նաեւ դրամի արձանագրութեան մէջ կայ ԹΕΙΟΥ (աստուածային) մակդիրը: Արտաշէս Գ. թագադրուեցաւ Գերմանիկոսի կայսեր կողմէ, Հռոմի հրամանով եւ կը նկատուէր Հռոմի կամակատար գահակալ մը, որ անհաւանական է թէ արտօնուէր գործածելու նման վսեմ՝ «աստուածային» մակդիրը, մակդիր մը որ Հռոմի կայսերը իրենց մենաշնորհը կը նկատէին:
8. Արտաշէս Բ. (34-20 Ն.Ք.): Նորայայտ դրախմաներուն վրայի արքային խոյրին ոճը կը գետեղէ զինք Արտաւազդ Բ.ի (56-34 Ն.Ք.) եւ Տիգրան Գ.ի (20-8 Ն.Ք.) միջեւ: Խոյրին շատ բարձր հինգ ատամները, ինչպէս վերը ակնարկուեցաւ, նման են Արտաշէս Բ.ի վերագրուած պղնձնաներուն վրայի խոյրին:

9. Արձանագրութեան վերջաւորումը (ՎԱՏԻԼԵՈՒ ՎԱՏԻԼԵՈՒ ԱՐՏԱՅԱԾԼԵՈՒ ԹԵԻՈՒ - ՎԱՏԻԼԵՈՒ ԱՐՏԱՅԵՐՔԵՈՒ ԹԵԻ-ՕՅ) անկասկած յատկանշական կէտ մըն է եւ կը փաստէ, թէ մէկը միւսին հետեւած է, այսինքն ԱՐՏԱՅԵՐՔԵՈՒ ԹԵԻՈՒ ալր ձանագրուած (հայցուած՝ Արտաշէս) դրամը միայն կրնար յա-ջորդել ԱՐՏԱՅԱԾԼԵՈՒ ԹԵԻՈՒ արձանագրուածին։ Արտաշէ-սէն կարելի չէր ակնկալել ինքզինք կոչել արքայից արքայ, երբ չէր կարող իր երկիրը պաշտպանել ու Պարթեւաստան կը փախչէր հոն ապաստան գտնելու համար։ Նմանապէս՝ «աստուա-ծային» տիտղոսը Տիգրանի դրամներուն վրայ արձանագրուած է թէեւ տարբեր ուղղագրութեամբ։
10. Պատկերագրութեան ձեւը ու մանաւանդ չորրորդ դրախմա-յին (թիւ 6) վրայի Յաղթանակը շատ նման է պղնձեայ դրամներուն վրայ պատկերուածին (թիւ 7-10)։ Սա ինքնին յատկանշական կէտ մըն է, որ արծաթեայ դրամները թէ՛ հա-րազատ են եւ թէ կը պատկանին Արտաշէս Բ.ԻՆ։ Թէեւ Աթե-նասն ու Յաղթանակը հիմնովին տարբեր պատկերներ են, սակայն ընդհանուր երեւոյթի ուրուագիծը զիրար կը յիշեց-նեն եւ Յաղթանակն ու Աթենասը զօդուած են նոյն սալի (Ա. կողմին) կաղապարին (Մ2)։
11. Խնդրոյ առարիկայ չորս արծաթեայ դրախմաներուն երկուքը անձամբ քննուած են։ Դրամները զարնուած ու հարազատ են³⁷։ Այլ պատճառներ ալ կան, որոնք կը հաստատեն իրենց հարազա-տութիւնը։ ա). Ըստ բերանացի փոխանցուած տեղեկութեան՝ դրամները գտնուած են պարթեւական դրամագիւտի մը հետ միատեղ։ բ). Չորս դրամները հատանելու համար գործածուած են վեց տարբեր կաղապարներ՝ երկու սալի եւ չորս դրոշմի (տե՛ս տախտակ 1)։ գ). Դրամներուն չորսն ալ ունին տարբեր

³⁷ Ժամանակին երբ Արտաւորի չորեքդրամեանը յայտնաբերուեցաւ Փարաքար, Հայսատան, 1959-ին (տե՛ս ՄՈՒՇԵՂԵՑՆ Խ. Ա., «Արտա-ազդ Բ.Ի չորեքդրամեանը», Պատմա-Բանասիրական Հանդէս, 1964, 2 (25), էջ 317-323), Զարեհ Պտուկեանը գրեց, «Կրնայ ըլլալ որ այս դրամը ժամա-նակակից ընտօրինակութիւն մըն է»։ Տե՛ս իր գիրքը, ԱՀԴ, էջ 25, վարէն 3րդ պարբերութիւն, 5րդ տող՝ նոյն գիրքին նախնական անգլերէն հրատա-րակութեան համար (Լոնդոն, 1978), տե՛ս էջ 25, վարէն երկորդ պարբերու-թիւն, 5րդ տող։ Սակայն այօք բոլոր դրամագէտներ կ'ընդունին, թէ երե-ւանի ՀՊԹ-ի մէջի Արտաւագդ Բ. թադաւորի չորեքդրամեանը հարազատ է։

աստիճանի պահպանուածութեան որակ: գ). Ամէնէն վաստորակը առաջինն էր որ հրապարակ իջաւ վաճառքի համար Պէլրութի մէջ: Եթէ անձ մը ուշադրութեամբ քննէ Արտաշէսի առաջին դրախմային նկարը (թիւ 3) պիտի նշմարէ, թէ դրամը ամբողջովին շփուած է կարծր աւազաթուղթի մը կամ ալ նման մակերեսի մը, որ վրայի կարծրացած հողը բաժնեն դրամէն: դ). Միւս երեք դրամները Գերմանիային դրկուեցան Ամերիկա, ուր աճուրդի դրուելով երկրորդն ու երրորդը վաճառուեցան ըստ իրենց վատորակ աստիճանի կարգով (ամէնէն վատորակը առաջ): Դրամներուն ամէնէն լաւ պահպանուածը (չորրորդը) ծախու դրուեցաւ ամէնէն վերջ, վաճառքի դրուելով որոշ գումարի մը համար: Այս բոլոր վերոյիշեալ կէտերը յատկանիշներ են դրամի հարազատութեան, փոքր դրամագիւտի մը յայտնաբերման, եւ ի վերջոյ դրամավաճառներու ընկալեալ սովորութեան՝ ծախելու իրենց ունեցած հնագրամները առաւելագոյնս շահով³⁸:

12. Դաշտին մէջի յունարէն ԱՃ (14) տառերը հաւանաբար արձանագրուած ըլլան Արտաշէս արքայի թագադրութեան 14րդ տարիին համար, այսինքն՝ 21/20 Ն.Բ. թուականին:
13. Աթենասի ու Յաղթանակի ներքեւի փակագիրը՝ ԱՐ (ART = Artaxata) նախապէս հրատարակուած է Արտաշատի քաղաքային պղնձեայ դրամներուն վրայ՝³⁹ Է. Բաբելոնի⁴⁰ եւ Մ. Ֆոն Ռեննէրի⁴¹ կողմէ այս դրամները առաջին անգամ հրատարակուեցան: Յարդ համաձայնութիւն չէ գոյացած դրամագիտներու միջեւ, թէ Արտաշատի քաղաքային դրամներուն վրայի տառերը ո՞ր տոմարակալութեան կը հետեւին: Բաբելոն եւ Ռեննէր կը

³⁸ Ամերիկայի մէջ ծախուող դրախմաներուն գնահատումները երկրորդ յայտնաբերուած դրախման ծախուած 24 Յունիս 1998ին \$1760ի, երրորդ յայտնաբերուած դրախման ծախուած 15 Սեպտեմբեր 1999ին \$5115ի, չորրորդ յայտնաբերուած դրախման ծախուած Սեպտեմբեր 2001ին \$6750ի (վերջինը՝ լաւագոյն վիճակի մէջ եղողը):

³⁹ Պտուկեան, ՀՎՀԴ, էջ 191-194:

⁴⁰ Ernest Babelon, "Mélanges & Documents: Artaxisata," *Revue Numismatique*, Շրջան IV, հատոր XV (1911), էջ 459-461:

⁴¹ V. Renner, "Eine bisher unbekannte griechische Münzstätte in Armenien," *Mitteilungen der Oesterreichischen Gesellschaft für Münz- und Medaillenkunde*, հատոր VIII (Փետրուար 1912), թիւ 2, էջ 37-39:

թուարկեն զանոնք Յ.Ք. 183 եւ 185, Մ.-Լ. Շոմոն⁴² զանոնք կը գետեղէ 80-ական Ն.Ք. թուականներուն, Ռ. Ե. Վարդաննեան⁴³ կը թուագրէ Յ.Ք. 1/2 եւ 3/4 թուականներուն: Թերեւս այս վերջինը ըլլայ ամէնէն իրապաշտը, եթէ ընդունինք, թէ այս Արտաշատի փակագիրը առաջին անգամ գործածուեցաւ Արտաշէս Բ. արքային կողմէ իր դրամներուն վրայ:

14. Կարելի է եզրակացնել թէ, հիմնուած արքայի խոյրին ոճին վրայ, Արտաշէս Բ.ի պղնձեայ դրամի ու արծաթեայ դրամաներու պատկերատիպերուն նմանութեան վրայ, Արտաւազդ Բ. արքայի դրամներու վրայ արծանագրուած խորագրութեան տիտղոսին նմանութեան, խնդրոյ առարկայ արծաթեայ դրախմաները կարելի է առանց տարակուսանքի վերագրել հայոց Արտաշէսեան հարստութեան Արտաշէս Բ. արքային:

Ե. Թ. ՆԵՐՍԵՍԵՆ

⁴² Marie-Louise Chaumont, "A proros d'une ère d'Artaxata, capitale de la grande Arménie," *Revue des Études Arméniennes*, Հատոր XVIII (1984), էջ 397և409, տարբակ XL եւ XLI:

⁴³ ՎԱՐԴԱՆԵՆՆ Ռ. Ե., «Հելլենիստական ժամանակաշրջանի հայկական դրամների երկու խմբերի բուագրութեան շուրջը», *Պատմա-Բանասիրական Հանդէս*, (1987), թիւ 2 (117), էջ 195և207 (ռուսերէն լեզուով եւ հայերէն ամիսովումով):

Coinage of Artaxias II of Armenia (summary)

Y. T. Nercessian

A newly discovered silver drachm of an Armenian Artaxiad king named Artaxias (ΑΡΤΑΞΙΑΣ ΕΩΣ-Artashes in Armenian) was ascribed to two different kings: Artaxias II and Artaxias III. Furthermore some numismatists labeled it as "modern forgeries."

On a newly discovered coin, the five-pointed tiara's peaks are higher than those of Artavasdes II's drachm but not as high as those of Tigranes III. In fact they look identical to the peaks of the tiara engraved on the copper coin assigned to Artaxias II. The tiara is ornamented with an eight-rayed star which is in a trapezoidal box resembling the Artavasdes II (56-34 B.C.) and Tigranes III (20-8 B.C.) tiara ornaments.

The reverse iconography of this drachm reminds us of the reverse of Artaxias II (30- 20 B.C.) copper coin. On one type there is Athena, on the other, Nike. The "Nike" design of the drachm and coppers are practically identical except for the palm-branch on the drachm. Furthermore both drachm varieties, Athena and Nike, are linked to the same obverse (anvil) die A2 (U2).

The inscription is circular; so is the inscription on Artaxias II coppers. The title ΘΕΙΟΥ reminds us the inscriptions appearing on Artavasdes II tetradrachm and Tigranes III coppers. One would think that these silver drachms were struck after the coinage of Artavasdes II and before Tigranes III.

In 1985, two copper coins were discovered during the excavations of ancient Artaxata. Both of them display the head of Artaxias II on the obverse; on the reverse of one is a cornucopia and the legend ΒΑΣΙΛΕΩΣ ΑΡΤΑΞΕΡΞ, letters ΣΔ and ΧΠ (or Χ[Β]). The second coin, with a very small flan, has a bunch of grapes on the reverse but no inscription.

Western historians date the regnal period of Artaxias II starting from the year when he returned from his Parthian refuge. However, some Armenian historians, and of course Artaxias II, consider his regnal period 34-20 B.C. The letters IA in the field indicate that they were struck in the 14th year of Artaxias' crowning, 21/20 B.C.

The writer has personally examined two of these Artaxias drachms. They are genuine and four of these were struck by six different dies. They were discovered in a Parthian coin hoard. All four of these examples have different grades of preservation. The poorest was sold first in Beirut; the other three came from Germany to America. The most attractive piece was sold last. All these features are additional attributes of a genuine coin discovered in a hoard being marketed for highest financial compensation.

Artaxias III (A.D. 18-34), a foreigner, was crowned by Germanicus under Roman imperial authority. Parthia tacitly approved him. He was considered a client-king who could not have the courage of using the title of "divine" (ΘΕΙΟΥ). If Artaxias had the approval of Rome to strike money, we would receive more coins from him than combined all the kings of Artaxiad dynasty ruling after Tigranes IV (8-5 B.C.). We have not discovered any drachms or Romanized denarii issued by Artaxias III for one legal reason: the Roman Empire did not grant him that authority.

It can be concluded that due to the king's tiara, inscription, and reverse design similarities to the copper piece of Artaxias II, the subject silver drachm can only be assigned to Artaxias II of the Artaxiad dynasty of Armenia.